

գլխավորին իշխանութիւնը. աս դրու-
թիւնս կ'ըսուի կայունաճապետական
կառավարութիւն, որ միջին դարու մէջ
գրեթէ բոլոր Եւրոպայի կառավարու-
թիւնն էր, և դեռ քանի մը տեղ կը
գտնուի. ասով կը կառավարուին ամե-
նայն անբաղաբականացեալ ժողովուրդք
և Ովկիանիայի վայրենի ժողովուրդները,
ինչպէս նաև Ափրիկէիներն ու Ասիայ-
իները:

Այս ամէն յիշատակած պետութիւն-
նիս ըստ իրենց տէրութեանն, ըստ կա-
ռավարութեան կերպին և ըստ անուան
իրենց գլխոյն, կ'ըսուին կայսրութիւն,
միապետութիւն, քագաշորութիւն, մեծ
դքսութիւն, դքսութիւն, իշխանու-
թիւն, կոմսութիւն, շանտկրալու-
թիւն, իւսկոմսութիւն, իւնսկոմսութիւն, շէ-
րիֆութիւն, հասարակապետութիւն,
դաշնակցութիւն, և այլն, և այլն:

Վերջիններուն նկատմամբ պէտք է
գիտնալ որ հասարակապետութիւնն
այլ և այլ անուններ ունի. ինչպէս
կառնակ, վիճակ, ազատ քաղաք, և
այլն:

Դաշնակցութեան դրոշմները միու-
թիւն մ'է այլ և այլ անկախ նահանգաց

իրենցմէ ընտրուած գերագոյն գլխոյ մը
տակ, որ աւելի կամ նուազ իշխանու-
թիւն ունի հասարակաց կարգը պահե-
լու և արտաքին թշնամեաց դէմ պաշտ-
պանելու զիրենք:

Դաշնակցութեան դրութեան մէջ
հարկ է զանազանել Դաշնաշորեայ Տե-
րութիւնը (Stato federale) և Տէրու-
թեանց դաշնակցութիւնը (Confedera-
zione di Stati). Միացեալ նահանգնե-
րը հիւս. Ամերիկոյ մէջ թերևս առա-
ջին կերպին օրինակն են, որուն նմանու-
թեամբ ձևացան Ռիոյ տէ լա Բլադայի
և Ամերիկոյ այլ և այլ դաշնակցութիւն-
ները: Պէտք է այս կարգիս մէջ սեպել
նաև Զուիցերիոյ դաշնակցութիւնն ալ,
որուն ժազումը հին է: Գերմանական
դաշնակցութիւնն երկրորդ տեսակին
օրինակն է, այսինքն Տէրութեանց Դաշ-
նակցութիւնն ըսուածին. այս երկու
տեսակ Դաշնակցութիւններն կազմող
զանազան մասերը շատ այլ և այլ կերպ
կառավարութիւն կրնան ունենալ:

ԵՒԳԵՆԻՍ ՊԱԼՊԻ

Գ Ա Ր Ո Ւ Ն

Գ Ե Ղ Օ Ն Ք

Յօդ եւ 'ի ըսր եւ ընդ երկիր զեղու սեր.
ԲԵՒՐԱՐԳԱ

Հովիւ մի

Ո՛վ դու պարարտ հօտի խաշանցդ հովուուհի,
Եթէ այսրէն ըստ զիպուածոյ ինչ տեսեր
Չանցս ընթացից փախուցելոյ երընջի:

Իբր ըզմաշեալ լուսնի բերէ ըզպատկեր
Ուլանըն գեղ, իսկ դոյն մորթոյն ըսպիտակ,
Բայց ունելով լոկ թոյրաթուխ նիշ յազգեր:

Խուռն ըզկողիւքն խոյացան բովանդակ
Մեղուք բըլրին, եւ զօրն ի բուն վայրապար
Արկեալ խընդիր, արդ կամ ահա խոնջ վաստակ:

Հովուռուհի

Ընդ եզր ընդ այս չէանց բընաւ նախրաց պար .
Այլ որպէս միշտն՝ ընդ հանգրբուանն ի ժամս արդ
Երինջ քոյին անշուշտ անդրէն դարձ արար:

Արդ ի դալարդ ըսփիռ պըճնեալ ծաղկազարդ
Ընդ վերադարձ պայծառ աւուրց, եկ բազմեաց
Ի հեշտաշունչ մեղմիկ օդոյն սիւզ զըւարթ:

Ի մախաղէդ ըզքաղցրաձայնդ առ ի բաց
Ջընտեկ սրբինդ, եւ կաշկանդեա զերդ կամք են
Չոգիս համայն, ըզբնաւ բերկրեալ զարարած:

Հովիռն

Ահա բազմիմ. եւ զըլանալ քաւ յինէն
Չոր ինձ աստուածքն պարգեւեն մարդասէրք
Առ քաղցըր բանս եւ առ հայցուածն որ ի քէն,
Իւ արեգակն ընթանայցէ, կացցեն զետք:

Դաշտք դալարագեղք, բըլուրք ծաղկաբերք,
Պարեկք խորափիտք, մենաւոր անձաք,
Աղէ տուք ողջոյն օդոցն անուշակ
Որ ածեն այսրէն զեղանակ զըւարթ:

Ո՛չ եւս այլ լըսի ի թաւ անտառին
Խորտակիչ բընոց հողմ մըրըրկալից,
Այլ դաշնակաւոր երգոց եւ ձայնից
Շուրջ քաղցրանըւագ ծաւալի հընչիւն:

Ծագէ արեգակն ի մայրեաց բըլրոյն,
Ի սրբանըշոյլ լոյս գեղապարոյր .
Եւ ահա զարթնու բընութիւն տըխուր,
Ջըմբրեալն ի թըմբիր եւ ձըմեռնահար:

Պըսակին ի դեղ դալար փափկասուն
Լեռնաբերձ կատարք, խորածորք հովտաց .
Պըճնին յերերուն ոստ տերեւազգեաց
Մայրք անտառախիտք՝ պաղեալք սառնահար:

Ըզցըրտասառոյց բեռնըն թօթափեալ
Դետք երագընթացք վաղեն ճեպըշտապ,

Եւ ջուրցն հոսանաց մօտ քերեալ զափամբ,
Զարդարին եզերք վառ ծաղկածաւալ :

Նաւաղն ի բացէ թողեալ ըզցամաք,
Յանդոյր կեղակարծ՝ սրբտիւն ապաստան,
Պարզէ զառագաստս ի հանդարտութեան
Ընդ անձանօթ ուսն ալեացն անդրնդոց :

Հաւք յիւրեանց դադարս առնեն վերադարձ,
Եւ անդեայք դառնան ի մարգագետին,
Գայ ընտելական սրղոխ զեփիւռին
Ի մայրս անտառին՝ ի հողմոց տատան :

Եւ ի համօրէն արծարծի մարդիկ
Հոգեռանդն աշխոյժ՝ յորդորիչ մըտաց
Ի հեշտ վայելումն անմեղ քաղցրութեանց,
Զոր ածեալ Ապրիլ պարզեաց ընդ երկիր :

Որ ի սերկեանս օդք քաղցրասիւք շընչէին
Ըզմիջաւուրք, յոր բերկրէին հօտք անդեայք,
Ընդ մարգ դալար եւ ընդ բըլուր ծաղկածին,

Եւ ձայն ալեաց ծովեզերաց, եւ շառաչք
Հեղեղասաստ ուղիսից զափամբք քարախիտ,
Ո՛չ յիս բերկրանս ազգեն երգոյս հանգունակ :

Այլ մնասակար շոգի պատէ ըզսոճիդ.
Դարձցուք ի շէնս ուստ ամբառնայ ծուխն ահա.
Գիշերավարն յառնէ, ծածկի արփենիդ,

Եւ ի լերանց մըռայլ ըստուեր իջեալ գայ :

Բարթռոյիմէոս Մեսդիկի

ՔԱՐԳՄ. Հ. ՍԱՄ. ԿԱՅՍԵՐԵԱՆ

